

—≡ Ս Ի Ո Ն ≡—

Լ.Ե. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

2013

1961

◀ ՅՈՒՆՈՒՐ ▶

Թիւ 1

ԱՍԵՆԱՊԱՏԻ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԶՕՐ

ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ ՊԱՏԳԱՄԸ

ԺՈՂՈՎՈՒՐԳ ՀԱՅՈՑ ՈՐ Ի ՅՈՐԿԱՆԱՆ, Ի ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ Ի ՍՓԻՒՌՍ ԱՇԽԱՐՀԻ

Կեցած մեր Տիրոջ Ծննդեան Սրբաբանին մէջ, որուն հաւաստիքը քան զաւերեւէ ի վեր կը լեցնէ մեր հոգին, յանուն Սրբոց Յաւորեանց Միաբանութեան եւ ներկայ հաւաստաւոր մեր ժողովուրդին, ինչպէս կը փոխանցեմ նորէն այս գիշեր, ժողովուրդ Հայոց, Յիսուսի Ծննդեան եւ Ասուածայայտութեան Բաղոյր աւետիսը:

Մտառուջ այս յայտարարութեամբ, Ասուած կը մասնակցի մարդուն կեանքին ու պատմութեան, եւ կը լեցնուի բացը որ կար գարեւէ ի վեր երկնքին ու երկրին, Ասուծոյ եւ մարդուն միջեւ: «Այսօր երկիրս երկինք եղեն» կ'ըսէ սրբազան մատենագիրը, ակնարկելով այս գիշերուան խորհուրդին եւ ուրախութեան:

Յայտարարութեան արգասիքը, Ասուծոյ սէրն է մարդուն համար, ու չկայ աւելի օրհասակիչ բերկրանք, քան այն մտածումը թէ մենք որդիներ ենք Ասուծոյ եւ եղբայրներ իրարու: Վասնզի մարդուն մեծագոյն առաքինութիւնն ու գիտութիւնը եղբայրութիւնն է:

Երկինքներէն երկիր իջնող Մանուկը, խստագոյնն ու խորհուրդն է ինչպէս զերական Լոյսին, որ միակ իսկութիւնն է բոլոր գոյութեանց եւ զօրութիւններու: Ճառագայթներն այդ Լոյսին օր մը նուազեցին ու փայլեցան Գանգէսի եւ Նեղոսի ջուրերուն խաղաղաւէտ բարութեանը մէջ, ծնունդ տալով սաեմաներու երազին եւ բուրգերու յաեծութեան, եւ որ այսօր իր խանձարուրդ կը բանայ այս Սուրբ Այրին խորը, Ասուածային եւ մարդկային յիշքով: Երանի՛ք անոնց, որոնք ընդունակ են շնչելու յորակոյնակ Լոյսը, քափանցուելու անկէ, ցոլացնելու զայն, հզօրապէս քրքրալու անով, հասնելու համար նիւթազերծումի, վերածելու ինկզնիքին Բաղոյրութեան, սիրոյ, ներման, հասնելու համար հոգիի իրականութեան փառքին, անսահմանութեան Քրիստոսի:

Այս գիշեր նորէն բաց է երկինքը եւ ճառագայթ ուղիներով հրեշտակ-

2190

ները երկիր կ'իջնեն, աւետելու Բանին Յնունգը որ աշխարհ կուզայ ոչ միայն մեր մեկտեղու հաւուքեանը համար, այլ որպէսզի ցնծայ աշխարհը այն Բանին համար, որ երազն է եղած դարերով մեր ամբողջ էութեանը, կարօք, պապակը մարդկութեան, այն քաղցրագին Բանը որ արեւի կարկէն մինչեւ երջանկութեան սրփը կ'երկարածուի եւ որ Հայ եկեղեցւոյ մեծ աղօթողի երթներուն վրայ կը վերածուի սրտառու աղերասնի մը, խնդրելով որ վարասին մէզն ու մառախուղը, չհանան չարին ու յուսահատութիւնը, սարագուի սազնապն ու սիրութիւնը աշխարհի երեսէն եւ մարդոց սիրեւէն, եւ վերսին արձագանգէ Մեծ գիշերը լեցնող հրեակներու աւետար ձայնը, «յերկիր խաղաղութիւն ի մարդիկ հանութիւն»:

Այս մտածումով ու հաւատով է որ հեգի կ'աւանդեմ, ժողովուրդ Հայոց, Յիսուսի Սուրբ Մննդեան աւետար, դուն որ միշտ ընդունած ես զայն իբրեւ կեանքի թոռակ եւ ապագայի առհասարակ: Շարունակէ հաւատալ Յաւերծի Մննդեան եւ մարդուն աստուածացումին, մի՛ ամպոտե յոյսիդ պայծառութիւնը, մնացիր միշտ հաստատ հաւատով մտապահեմքներուն, որքան ալ դառն ըլլան օրերու բերումները եւ երթներուդ մատուցած բաժակները:

Ու զիտեմ թէ դուն կը հաւատաս, ժողովուրդ Հայոց, հաւատացեր ես միշտ, արդարութեան, իրոյ, խաղաղութեան եւ անոնց անկորնչելի փառքին: Գու պատմութիւնդ արնագեղ ու հսկայամարտ երթումն է այդ խոյանքին: Դարեր շարունակ արիւն եւ երազ, երկինքի արդարութեան եւ խաղաղութեան ծարար, իբրեւ սրայոյզ պատգամներ շողացին վառ ի վառ քու գաւակներուդ ողբերգութեանը վրայ: Բայց դուն կրցար պահել քու հաւատդ, որովհետեւ զիցար հաւատալ հերթեհէմի խորհուրդին եւ ամէն տարի Մանկացեալ Աստուծոյ հետ կրցար մայրացնել քու հոգիդ:

Դուք, գաւակներ Հայաստանեայց եկեղեցւոյ, որ կը հաւատաք Աստուծոյ Որդիին մարմնով երեսնալուն, մեզի հետ միասին այս գիշեր ձեր երկուրդած էութեան խորեւէն երգեցէք Հայ երթողին Մննդեան օրհնութեան այս սրտառու հրաւերը. «Խորհուրդ մեծ եւ սխալելի որ յայտ աուր յայտնեցաւ, որզի մարդկան օրհնեցէ զի վասն մեր մարմնացաւ»:

Այսպէս եւ երգեք դարերով մեր ցեղէն անոնք՝ որոնց նայումովք լեւներն ի վեր փայլէ է սիրած, թօրուելով իրենց հոգիներէն դարերու ժանգն ու փոշին, սրբագործելով ժամանակը, բերելու համար մեզի չմոռնող զաղափարներու ազամանդ լալը, պինդ բռնուած իրենց սրտերուն խորը: Այսպէս էր եղեալառ փաղկանքը այդ մարդոց, որոնք գօտեպինդ նուանեցին մեր դարերը, բերելու համար մեզի այս գիշերուան Աստուածորոյն խանձարուիին արեւափառ հաւատքը, չթողարհելու որ մեր նակասագիրը խաղալիք դառնայ ժամանակի բերումներուն եւ վայրահան քանակներին, ներհնելով մեզի մեր փրկութեան խարխիսն եղող յոյսը, հագցնելով մեզի հոգեւոր դիցազնութեան մը անփոքելի զէնն ու զրահը:

Մեր Տիրոջ Ս. Մննդեան այս բարեպատեհ առիթով, մեր խորին երախտագիտութիւնն ու անկեղծ հաւատարմութեան զգացումները յեր սիրելի Քաղաւորին, Հիւսէյն Առաջինի, ինչպէս նաեւ իրմով զխառնուած նորգանակի

173-98 1934 Ձ ա հ

